

շափ հեռաւորութեամբ , որ երկու մանրերկրողէ աւելի պղտիկ անկիւն կը ձեւացընեն :

Կյոյնպէս թէ որ մարմնայ մը երագութիւնը այնչափ քիչ ըլլայ , որ մէկ ժամու մէջ ըրած աղեղը 20 աստիճանի անկեամբ երենայ , ան մարմնոյն շարժմունքը անըմբունելի կ'ըլլայ : Կյոյնպէս անըմբունելի կ'ըլլայ խիստ երագ շարժմունքն ալ , միայն թէ բաւական հեռաւորութիւն ունենայ . վասն զի որչափ աւելի հեռու ըլլայ՝ այնչափ աւելի պղտիկ անկեամբ կ'երեայ շարժմունքը : Իսպատձառաւ է որ թէպէտ և երկնային մարմինք սաստիկ երագութիւն ունին , բայց շարժմունքնին մեզի չերենար : Ուստի իրական երագութիւնը կ'իմացուի իրագրանցիւր աստիճանին միջոցէն . և աստիճաններուն միջոցը առարկային հեռաւորութենէն , ու ձամբուն խոտորնակութենէն կը կախուի :

Իս մոտածութիւնը մեզի կը սորվեցը նէ թէ իրաւ ացքը մէկ հարկաւոր ըզգայարանք մ'է , բայց չենք կրնար միշտ մեր տեսութեանը վստահիլ . մեր տեսութեամբը միշտ առարկայից մեծութեանը ու հեռաւորութեանը վրայ կը խաբուինք . և մեր զգայարանքներովը շատ մոլորութեանց մէջ կ'ինկնայինք , թէ որ փորձառութիւնը մեզի չօգնէր : Ուստի մեր զգայարանքներուն և փորձառութեանը օգնութեամբն է որ կենաց հասարակ պիտոյիցը համար արտաքին առարկացից վրայ բաւական տեղեկութիւն կ'ունենանք :

Այս թէ փորձառութիւնը հարկաւոր է մեզի որ մեր տեսութեան մոլորութիւնները ուղղենք , աս դիպուածով յայտնի կ'երենայ : Պատանի մը իր տըղայութեանը ատեն կուրացեր էր , ու տամնըորս տարուան որ եղաւ , ացքին վրայի քողը , որ լուսն կ'ըստուի , վերոցին վիրաբոյժք , և տղուն ացքը սկսաւ տեսնալ : Որովհետեւ առարկայից ոչ հեռաւորութեանը և ոչ մեծութեանը դաղափար ունէր , առջի բերանը կը կարծէր թէ ամէն տեսած առարկաները աչքին կը դպի :

Ճելէն ետեւ իմացաւ թէ առարկաները ացքին չեն դպի , և շատ անգամ մէկ առարկային մինչեւ մէկալ առարկան երթալով իմացաւ առարկայից համեմատական չափը , դիքը ու հեռաւորութիւնը : Իս տղան որ կարծէր թէ առարկաները ացքին կը դպին՝ իրաւունք մը ունէր , որովհետեւ իրաւունք մինչեւ առարկայից պատկերը մեր ացքին չի դպի մենք առարկայիք չենք կրնար տեսնալ :

(ՄԱՅԱԾԱՆ ՈՒՐԻԾ ԱՆԳԱՄ)

ՄԱՅԻ ԳԻՏԵԼԻՔ

ՍԶԳԱՑԻԿ ԿԱՄ ՀԱՅԱԽՈՍՏԱԿԱՅԱ

ԱԴՐԱԽԻ տեսած սերմը չի կանաչիլ :
Ամառուայ փուշը՝ ձմեռուայ նուռը :
Ամէն թուրքանող աղայ չի դառնալ :
Ամէն մարդ իր թանին թթու չի ասիլ :
Ամէն օր տատը (հու մոյ) գաթայ չի ուտիլ :
Բանը ով անի , ես ու գու . հացն ով ուտի , ես
ու գու :
Գէշ կանախի , գերան կը կոտրի :
Ընչանք հասաց բարակի , բարակի հոգին գուս կը
գայ :
Լաւ հաւը իր ճուտերի փրայ ման կը գայ :
Խօսքը մեծին , ջուր պղտիին :
Խօսքը մերը , տունը մերը :
Ծերանաս , ծերի զատը կ'իմանաս :

ՀԱՅԱԽՈՍՏԱԿԱՅԱ ԳԻՏԵԼԻՔ

Հին սունեն հայուծ նու հը :

ՄՈՑԻՐ ՅՈՎԱՊէ կամ Եաֆա քաղաքին նաւահանգստին հիւսիսային դին փորելու ատեն ծովուն տակը մեծ նաւու մը կմափք գտնուեցաւ՝ որ խիստ հին ատենուան բան կ'երեայ , ու ինչպէս որ կը կարծուի հաւանականաբար այս նաւը հրէից թագաւորութեան ժամանակներէն մնացած պիտի ըլլայ , որ ան ատեն Յովապէ խիստ ծաղկած էր , ու նաւահանգստիստը շատ բանուկ : Թէ որ տեղացւոց աւանդութեանը հաւատանկք՝ այս նաւահանգստիստը նոյ նահապեաին ժամանակներէն ի վեր մնացած է եղեր : Դարձեալ այս նաւահանգստէն էր որ Յովապէն մարգարէն նուռ հեծած կ'ուղեր Կիլիկիոյ թարշիչ կամ Տարսոն քաղաքը փախչել . Քրիստոսէ 800 տարի առաջ : Ըստ հեթանուական առասպելաց Պերսէոսի ու Անգրումաբեայ գիպուածն ալ հոս հանդիսած է Քրիստոսէ 1430 տարի առաջ : Բայց այս աւանդութիւնները ինչ որ ալ ըլլան՝ Յովապէի նաւահանգստին հնութիւնը բաւականապէս կընայ

յուղընելայս նոր գտնուած զարմանալի հնութիւնն
ալ, որուն նմանը ինչուան հիմայ չէ եղած, և որ
հնախուաց առջին անդին գանձմը կրնոյ սեպուիլ:
ինչու որ ալ տոկեց վերջը որոշ կերպով կրնան
իմանալ թէ հիները ինչ կերպով նաւը կը շնէին:

Այս փառաւոր հնութիւնը Օսմաննեան պետու-
թեան թոյլտուութեամբը լնդղաս պիտի տո-
րուի լոնուոնի թագաւորական թանգարանին նոր
զարդ մը աւելցընելու:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

Հաւիթեց միաւուն երկու սույն թորմ պահելու հարբ:

ԵՐԲ կուզես որ հաւկիթը երկար ատեն թարմ
մնայ, մնիխրը մազէ անցուը և մէկ տակառի մը
մէջ, կամ սափորի և կամ ուրիշ անանի մը մէջ
հաւկիթները նոյն մոխրոյն մէջ թազէ: և նորէ նոր
ածած հաւկիթները հետ զհետէ շարէ նոյն ամա-
նին մէջ, անանկ որ նոր գրած հաւկիթներն ալ
միշտ մոխրով ծածկուին: Երբ հաւկիթ ածելու
ժամանակը կ'անցնի, նոյն հաւկիթները ուրիշ ա-
մանի մը մէջ փոխագրէ նոյնապէս մոխրով ծածկե-
լով. վերջի ածածները ամանին տակը շարէ այն-
պէս կորդաւ որ հին ածածները ամանին երեսը
գան որ զանոնք նախ գործածես:

Հաւիթեց յեւուն երկու սույն թորմ պահելու հարբ:

Ժ.Ա.Ր.Մ հաւկիթները ձէթով օծէ, անանկ որ
հաւկիթներուն երեսները բոլորովին ձէթսախին,
ու այնպէս կանգուն կեցնելով կողովի մը մէջ գի-
զէ: Ձէթը հաւկիթին կեզեին ծակալքը գոցելով
հաւկիթին մէջի մասունքը չեն այլայլիր, և ասան-
կով հաւկիթները իմաս երկար ատեն թարմ կը
մնան:

Հաւիթեց իւուն պահելու թորմ պահելու հարբ:

ՊԵՏԱԳ է ունենալ պզոի ամսաներ, անանկ որ
ամեն մէկը մէջը առնե քառամսուն կամ վաթսուն
հաւկիթ . և չի մարտծ կրոյն վայ քիչ քիչ չուր
լեցընելով կը մորես, որուն չափն է մէկ օխս կրոյն
տասր օխս ջուր . և ազէկ մը խառնելէն վերջը
քանի մը ժամ կը թողուս որ կիրը տակն իշոյայ, ու
երեսի ջուրը կ'առնես եաբը ամանին մէջ թարմ
հաւկիթները շարէ ու վրան այս ջուրէն լեցուր և
մնացած ջուրը պահէ որ սէտոր եղած ատեն գոր-
ծածէս. և հետզհետէ որչափ որ նոր ածած հաւ-
կիթ մէջը կը գնես, առ զսէն ալ վրան լեցուր, տ-
նանկ որ երկու իրեք մաս հաւկիթները ջրոյն մէջ
ծածկուած պիտի մնան. և այս ամսաները մէկ
զով աեղ մը շարէ բերանինին դոց, որ գրսի օգը
շատ մէջը շանցնի: Ասսնկով առջի տարուան հաւ-
կիթը ինչուան երկրորդ տարին թարմկը մնայ:

Ա Ռ Ա Կ

Ա Յ Ա Վ Ա Կ :

Ա Մ Ա Ր Ո Ւ Ա Ն տաք օրերուն էր
Գետինը չոր ցալքած կ'երեր .
Յանկարծ իրեք ամպիկ ելան
Երկրիս վրայ տարածուեցան .
Զարկաւ արելը հեռուէն .
Ոսկի ծագեց ամսոց միջէն .
Տեսաւ երկիրս ու կը կանչեր
Որ ծարաւոն գեղ մը գըաներ :
Լըսեց արեն ու գըթացաւ
Եւ ամսերուն դարձած ըսաւ .
,, Ահա ձեզի կը բերեմ հիւթ
,, Որ անձրէկը գետիններուգ,,:
Հովին թևով ամսերն ելան
Ու աս դիս ան դին քաշուեցան .
Բայց մէկն անհոգ երկրիս հողուն
Ելաւ պատեց վերե ծովուն .
Ու հոն թափեց ջուրը ծոցէն
Զըրկեց զերկիրն ըսպելքէն :
Մէկան ուռած արկուած կ'երթար .
Որտանւնքն աշխարհք գողար ,
Կայծակներով փայլակներով
Անձրէկ տեղ լեցուց ձայնով .
Փուճ տեղ մըսակն ու այգեսպան
Կը սպատէին որ ջուր տեսնան .
Բնշուան որ հով մ'ելաւ սասարիկ
Պատուց ցըրուեց զամնին ագահիկ :
Խոկ երրորդ ամսըն գըթասիրտ
Ի՞նչ որ ունէր թափեց յերկիր .
Դաշտ ու պարտէզ ռառգուեցան .
Հովիւ, մըշակն ու այգեսպան
Օրհնեցին զինքը մէկ բերան :
Արեն ալ նոր հիւթեր ծովէն
Հանեց բերաւ տրւաւ իրեն .
Հաւասարիմ տման ալ նոյնակն
Գնաց ոռոգեց հազար պարտէզ .
Դաշտն ու հովիտ արան ու այգին
Զըրտթացան նոր կեանկը առին :
Պարձաւ արեն ալ այն ատեն
Ու հաճութեամբ ըստաւ իրեն .
,, Դու ես միայն բարեկամ իմ
,, Ու պաշտօնեայ հաւասարիմ,
,, Որ քեզ յանհնած չնորհքըս գիտար
,, Սփուել երկրիս առաստաբար .
,, Ասկէ ետև ես ալ ըզքեզ
,, Փառաւորել տամբ ինծի պէս,,:
Ա Յ Ա Վ Ա Կ անանկ փայլուն
Լոյս մը ծագեց աղնիւ ամսուն ,
Որ արեւու գէմնոր արե
Կը չօգնողար երկնից վերե :

Գոյն կընէ զմարդ սիրտ գըթասատ ,
Եւ ոչ ըռապյըն կամ ժըլատ :

Փ է Ռ Ե Կ Ա Ո Յ Յ